

ՍԻԱՄԱՆԹՕ

«ՀՈԳԵՎԱՐՔԻ ԵՒ ՅՈՅՍԻ ԶԱՀԵՐ» ՈՒ

ՀԵՂԻՆԱԿԸ

Սիամանթոյի մեր գրականութեամ մէջ . — Իր Ալցիալը . — Մակիթերու արմաստը . — Հոգեվարքի և Թոյսի ջահեր . իր բամաստեղծութեամ Թիթը . իր ոնք . յակութիթերը . իր թերութիթերը . — Նմոյշ մը իր բամաստեղծութեամէն . «Ճայրեմի տում» :

Ժողովրդեան մը, զարու մ'երգիչն ըլ-
լալ . — Ինչ ովենորոյ զիտակցութիւն : Վիամանթօ կը զգայ որ այդ է իր սրբա-
զան զերը, այց է իր կոչումը. արքեցած է անոր մեծութեամք .
Տիրտէսն ու Մից-
քեմիչը կը զգայ իր
մէջ . արհամարհան-
քով կը նետէ իր հո-
գին՝ ժողովրդեան մը
մեծ հոգիովն յուզուե-
լու համար : Գիտէ ան՝
որ ասպետներ կ'ուն-
կընդրեն իրեն , աս-
պետներ որ պատի եր-
թան , իր երգովը ա-
ւելի սիրահարուած ի-
րենց հողին , ընդառաջ
զուերու :

Այս պատմական
զերէն զատ, նա որոշ
դիրք մ'ունի նաեւ մեր
գրականութեան մէջ :
Ազատութեան մասին
խօսող՝ պէտք է ան
ըլլայ ի մատենազրու-
թեան՝ ինչ որ ուրիշներու կը քարոզէ ըլ-
լալ քաղաքականութեան մէջ : Գրական
դպրոցներէ ամենէն արհամարհութ աւան-
դական կանոններու, խոհեմութեան և չա-
փի նկատմամբ՝ է խորհրդապաշտը . — Եար-

ձանեան խորհրդապաշտ զպրոցը սիրեց : Վասանեան մէջ էր՝ հակասական
զաղափարներու ընդհարման վայրկենին՝
որ զրական այդ ուղղ-
ութիւնը ընդունելու-
թիւն զատ մեր մէջ :

Ինտրա զայն մոտոց
հայերէն արձակի մէջ ,
Ահարոնեան բարձրա-
ցուց թատերաբեմ ,
Եարձնեենեան հայ Պառ-
նասի վրայ :

Ներաշխարին , Հո-
գեվարքին եւ Թոյսի ջա-
հեր , Արցունիքի հո-
վիտը : Ակոնց կը
պատկանին նոյն ըն-
տանիքին . երեք ըոյ-
րեր են . կ'ամբողջաց-
նեն զիրար . երեք հա-
տորներն են Ցառա-
պանքի գրքին :

Այդ նոր, ուժեղ
հոսանքը անհրաժեշ-
տութիւն մ'էր հայ
գրականութեան հա-
մար :

Մեր պատմագիրներն և ճառախօսները
աւաներ են մեզ իրեւ ժառանգութիւն՝
թոյլ , նահապետական ոճ մը :

Մեր արդի մատենազիրները ո՛րքան ալ
զգուշանան , չեն կրնար ազատ ըլլալ ա-



Ասում Խարճամեամ (Սիամանթօ) :

նոնց ազգեցութենէն. թոյլ կու տան իրենց իրենց յաճախ անզիտորէն՝ անարիւն բացարութիւններ, սովորութենէն ներուած, բայց ոչ նաև գրական ճաշակէ:

Հարկաւոր էր մեզի հզօր շունչ մը նորութեան, թարմութեան, սանձարձակ երեւակայութեան, հակագրեցութիւն կազմելու համար հնացած ձեւերու:

Պէտք է ըսել՝ որ յափտենական կըրկնութիւնը նոյնատեսակ պատկերներու (վարդ, սոխակ) և պատմաբանական թուլութիւնը կը զգացուի նաև այլ արեւելեան գրականութիւններու մէջ:

Գիտակից կամ ոչ իրենց գործին, Եարաննեամի նման լուրջ խորհրդապաշտներ՝ կոչուած են հայ գրականութեան վրայ վերանորոգիչ դեր մը կատարելու, թէաէտ իրենց գործը, ինչպէս պիտի տեսնենց, դեռ զերծ չէ թերութիւններէ:

Պատմական ու գրական այս կրկին գերերուն համար է որ Սիամանթօ՝ այնքան շուտ՝ ժողովրդականութիւն ստացաւ և հարկ չեղաւ իրեն մահուան սպասել գրաւելու համար հայ գրականութեան մէջ այն տեղը՝ որուն արժանի էր:

*

Ասոմ Եարճանեան՝ Ակնեցի մ'է, այն գաւառէն՝ ուսկից դրական ու գաղափարապաշտ մարդիկ կ'ելլեն միանգամայն, վաճառականներ ու բանաստեղծներ, և որ նոր գարերու գողթնը եղաւ:

Երիտասարդ՝ ծնած ըլլալով 1878ին, գերջ չէ դրած իր խոսութենքուն իր ծնողը թէ ունեւորութեան և թէ աղնուականութեան մասին՝ մատնանիշ կը ցուցուէին քաղքին մէջ:

«Ազամանդապայծառ» աղբիւներն՝ իր հայելմները, ու կարկաջասահ վտակները՝ պէտք են իր երգի զատիշարակներն եղած ըլլալ, և եփրատի ափունքին վրայ՝ պէտք է սովորած ըլլայ խոր և մելամաղձիկ երաժշտութեան մը գաղտնիքը:

Հոն ուր ծնած էր, ամէն ինչ հրապուրիչ էր, առանց արհեստական ըլլալու, հոն

ժայռերն անգամ իրենց յաւիտենական արկաններով անսպաս աղբիւրներ են բանատեղծական ներշնչութենքու:

Բնութիւնն եղաւ իր ուսումնարանը. անոր «Հսկայական որմերէն» շրջապատուած, նա կը զտէր իր մորի ոսկիներն՝ աւազէն, աղամանդներն՝ ածովսէն:

Դեռ պատանի էր՝ երր հայրը, և սեղանաւոր, մեծագոյն յաշողութիւն ու պատի գտնելով թուրքիոյ մայրաբաղացին մէջ, տնովին հոն փոխադրուեցաւ. Ասոմ հնգամայ ընթացց մը կատարեց Պոլիս, Պէտակերեան վարժարանին մէջ. ապա եղագառ զնաց, անկից ալ ժընէվ:

Հայրը՝ առեւտրական գործոց մէջ եփած, ոչ միայն զիտաւորութիւն չունէր իր որդին գրական ասպարէզ մտցնելու, այլ և խստի դէմ կեցաւ անոր գրագէտ մ'ըլլալու ինքնայօմար փափացին, ու զնի արուեստաւոր մ'ընել ուզելով «Իրազկարուծական» դպրոցը դրաւ:

Սակայն, շատ չանցած, Ասոմի հլու համակամութիւնը յաղթուեցաւ բերման զօրութեան աշխեւ. իր մատները չէին ստեղծուած փոցդն ու ցնցուղը բռնելու. լաւ կը զգար որ ինը չէր ծնած՝ վարդեր, շուշաններ «արշալոյս» ներ մշակելու, այլ զանոնը երգելու:

Միս մը չըլլորած՝ հրաժարեցաւ առաջին արհեստէն, և վերջինն ընդգրկեց. ոչ, շատ տարբերութիւն մը չկար երկու արհեստներուն մէջ, երկուքն ալ չնորոշալի, երկուքն ալ բանաստեղծական. Հօրմնաւելի՝ Մուսայից ծայնին մոտիկ ըրաւ, որ ուժնապէս, ինչպէս կ'երեւի, կը կոչէին զինք:

Իր ուսմունքը կատարելագործեց եկրոպական զպրոցներու մէջ, նախ ժընէվ, ապա ի Փարիզ, ուր՝ բնականորէն՝ մորի հորիզոնն յանհունս ընդարձակեցաւ, զագափարները բազմապատկուեցան, մոածութիւններն յղկուեցան, ճաշակը նըրացաւ, մանաւանդ երբ հոն «թշուառութիւնն եւս ծամեց»:

Ազդէն իսկ կարելի է նշմարել իր հանձարը առջի ոտանաւորներուն մէջ ալ, ու

ըրնք, կրնայ ըսուիլ, « Աղեհեց ցի գեղեց կազոյն տողերը կը կազմէին, աւելի զուտ ազգային շռնչով ոգեւորուած:

Այսամանթօ կեղծանուան տակ սկսաւ հրատարակել Ա. Եարճանեան իր ոտանաւորները այլեւայլ թերթերու մէջ՝ զորս յետոյ Հատորիկներու մէջ պիտի ամփոփէր, — « ՚Իիւցավոլիէն » . « Հայորդիմերը » և ամենէն վերջ՝ « Հոգեւարքի եւ Յոյսի ջամեր » ը, որ իր տաղանդին ամենէն փայլուն ճառագայթումը պիտի ըլլար:

*
**

Որպիսի ծայրայեղ հեգնութիւն բնութեան կողմէն: Մառախլապատ ու խոժոռներների ստորեւ ապրող բրետոն բանաստեղծն վիճակուերէ է ժափտն երգել, իսկ հայ քերթողին, որու աչքերուն մէջ լուսանկարուած է ծիծաղկուտ երկինք մը, վիշտը ոգել միշտ:

Մեր աղէտալից Հայրենիքը, Արշակունեաց թագաւորութեան զրաւելէն յետոյ, ողի առարկայ է դարձեր, ու ամէն ազգախօս մատենազիր, սկսած մեր քերթողահօրէն (Մովլ. Խոր.) կ'ողբան մեր սեփական հողը.

Ողբամ զքեզ, չայոց աշխարհ, չամուրց հիւսիսակամաց վեհագոյթ ... :

Դա հայկական մեծ ու զարաւոր ողբի աղդանշանը կ'ըլլայ:

Լաստիվերացու պատմութիւնը բով մ'է լացուկոծի: Հ. Ղ. Ալշանի գրչէն միշտ արտասուց է ծորեր. և մեր քերթողաց բոլոր նկարները կամ արտօսրով կամ արինով են գծուած: Մէկ անհատ միայն՝ գուցէ թշուառութենէն աւելի փառըն է երգեր. այն է Հ. Ա. Բագրատունի, « Հայկ » դիւցազներգութեամբ:

Ներկայիս ալ ոնինք մենք հայրենիքի, Աղէտից երգիչներ:

Ահարնեան կ'ողբերգէ իր վիպակներով, իսկ Եարճանեան իր բնարական բանաստեղծութիւններով:

Ասոր « Հոգեւարքի եւ Յոյսի ջամեր »

մատենիկը իրական լուսապատկեր մ'է մեր վերջին տարիներու կեանքին. ճշմարիտ հայելի՝ մեր սարսափներուն, վէրցերուն, հեծեծանցներուն, յուսահատական լքումներուն: Ալոր մը՝ գերեզմանանոլերը փեռեկող:

Այսրոնեան իր զրախօսական յօդուածով (Ճամանակի մէջ) կը կիսէ զրքի տիտղոսը, « Հոգեւարքի ջամեր » ըսելով միայն. անշուշտ մատնանիշ ընելու համար՝ թէ այդ երգերու մէջ դժուարին է յոյսի ժպիտ մը գտնել:

« Հոգեւարքի եւ Յոյսի ջամեր » ու թերթերը գունաւորուած են նախնիրներով. սկիզբէն մինչեւ վերջ՝ ընթերցողի ականշին կը բաղկիմ « Հոգեվարքներու հայելերը վերջին » . մարդ ինքզինք կը գտնէ « Աւրումի համայնապատկերին դիմաց » :

Աղմկայոյ իրարանցումի ժամեր են. շփոթ խառնակութիւն մը կը տիրապետէ. « Մտիկ ըրէց, մտիկ ըրէց ». Կարծես հեռուն կը ճնչէ ուժգին « Մրածումներու աեարդար շեփորը » : Կը մօտենան արշաւողներու տագնապալից աղաղակները, որ ամէն ինչ մոռցնել կու տան: Դէ, շտապէ տուն մտնել ... « Օ՛, պատուհանեները գոցեցէր ու աշքերելի ալ » :

*
**

Բայց մեղանչած պիտի ըլլանց արդարութեան դէմ, եթէ Եարճանեանը, իր երգած նիւթերուն համար միայն, մեր նախնի մատենազիրներուն հետ բաղդատենք:

Գոյն մը կայ իրեն մէջ որ աւելի մօտէն դիտուած՝ կը յայտնուի անդունդ մը՝ զինքը իր նախորդներէն բաժնող:

Ասպետական շեշտն է ան, նա Մահուան տեսիրի, Պակուսի զիւկրան հեղինակը չէ միայն, այլ նաև Սուրիս կայծերուն առջեւ, Ասպետին երգը, և Երգերով կ'ուզեմ մեսիլ քերթուածներուն: Ցաւը չի խօսիր միայն իր մէջ, այլ զայրոյթը. և իր զայրոյթը հեղեղ մ'է, որ վիշտափի նման կը ժայթէց ժայռերուն մէջէն, և իր ալիքները՝ խոպոպիչներ կը թուին կատալու-

թեան մը՝ տարտարոսի մթութենէն փախած։ Տըամութիւնը չէ միայն որ անցեաւ, լին վրայ կու լայ, այլ Արդարութիւնը՝ խիստ աչքերը ապազային սեւեած։ Եւ ասոր համար Սիամանթօի քերթուածը երբէք ճնշող տպաւորութիւն մը չի գործեր՝ հակառակ իր ընտրած նիւթերուն, և չենց սարսափիր հոգեվարքներու անծայր հառաջանքն, որովհետեւ կը նուազին անոնց իր խրոխտ քայլերգին մէջ։

* * *

Եարճանեանի ոճին ամենէն ցայտուն յատկութիւններն են՝ նախ ամենամեծ առատութիւն և թարմութիւն պատկերներու։ Այսոյք է որ խորհրդապաշտները անճաշակ կամ չափազանցուած նմանութիւն մ'ընենելէ մեծ երկիւղ չեն զգար. յանդուզն են անոնց. և յանդուութիւնը, ինչպէս իրական՝ նոյնպէս զրական կեսարի մէջ յազողութեանց պատճառ է յաճախ։

Թաղղափինդիներ են երեքն՝ պատկերներու մասին։

Յամենայն դէպո՝ սակայն՝ կարելի չէ անոր մէջ յաղողիլ առանց ճոփ երեւակայութեան։

Եարճանեանի ամէն մէկ էջը նոյն տըպաւորութիւնը կ'ընէ, ինչ որ ժայռերու կամ անտառի մը խորութեանց մէջէն մոնշող հեռաւոր ջրվէժը։ Ի սկզբան բառերու խորհրդականութիւնը՝ զիշերուան մը պէս կը շրջապատէ զեեզ՝ տազնապեցնելով. ոչինչ չես հասկանար, կամ շատ աշոտ բան մը՝ Բառերը անուանափոխութեան են ենթարկուած, նոր կարգ, նոր ձեւ, նոր կազմութիւն, նոր նշանակութիւն են ստացեր։

Կրկին վրայէն կ'անցնիս, և ահա արեագակը կը ծագի. կ'երեքնես, չորեքնես ընթերցումդ, անիմանալիութեան մէզը կը փարատի առջեւէդ, խորհուրդները կը պարզուին առջեւդ.՝ և կը սկսիս սրտակապուիլ անոր հետ։

Բանանք « Հոգեվարքի եւ Յոյսի ջաներ »ու երեսներէն մէկը։

չոփս վերջալոյսիմ մահը մտիկ կ'ըմէ, Զարչարամնի հեռաւոր հողիմ վրայ ծթրաղիր, չոփս վերջալոյսիմ ու հողիմ վերջերը կը խմէ... Եւ իր մէջ, գեն իր արցումքիմ ամծեւումը կը զգայ ...

Շամատ կը տարրերին՝ Եարճանեանի երագերը, Պոլսոյ հայ խորհրդապաշտ զրութիւններէն։ — Կարելի է անշուշտ, մի և նոյն կաղապարի մէջ կապարէ ձուլել ինչպէս ոսկիէ։

Եարճանեանի մտածմունքը կ'ընդարձակ կուի. հսկայական ծառի մը պէս՝ իր արմանները անխոտիր կը տարածէ. կը կարողանայ հիւթ ծծել ամեն երկրի հողի մէջ. կաւէն, աւազէն, ժայռէն, ժիւնէն։

Իր երկրորդ յատկանիշն է եզականութիւն. եզականութիւնը ըսկինց, և ոչ՝ ինցնատպութիւն։

Մ'եծ տարբերութիւն կայ ասոնց մէջ։ Եզականութիւնը՝ յարաբերական յատկութիւն մ'է, մինչդեռ ինքնատպութիւնը բացարձակ որակութիւն։ Ինքնատփա ըլլալու համար՝ ստեղծագործութիւն հարկէ, մինչդեռ եզական ըլլալու համար, բաւական է ո՛ու է տեղ արտասովոր երեւոյթ կազմէլ։

Բնանաստեղծ մը՝ զոր նախապէս գոյութիւն ունեցող խմբի մը մէջ կարելի է դասաւորել, կարելի չէ ինքնատփա կոչել, զէթ ոճի մեսակէտով։ Իսկ Եարճանեանի գործին մէջ, ոչ միայն խորհրդապաշտ զրութիւնը կը անոններ, այլ նոյն իսկ օրինակ, իրը կաղապար ընտրուած անձ մը. — Վեռանոնը, Պելճիացի բանաստեղծ։

Բնայց միշտ եզականութիւն ունի Սիամանթօ, և այն կազմուած է այն մեծ հակասութեամբ՝ որ կայ իր նախափիրած ենիրերուն և նախափիրած հետերուն մէջ։

Զէ՞ որ բաղադրութիւններէն միշտ զեղեցկագոյնը դուրս կու գայ: — Ի՞նչ զոյն կ'ըստանանք՝ բոլոր գոյներու խառնուրդէն։ — Ամենէն ազնուականը. սպիտակը։

Եարճանեանի գործն ալ անսովոր բաղադրութիւն մ'է. հոն է արեւելեան կեանը բը արեւմտեան արտայայտութեան տակ։

բարբարոստթիւնը՝ քաղաքակրթութեան ամենէն նրբացած եղանակովը բացատւրուած։

Հայաստանը կ'երգէ բայց ապրելով իւր բոպայի մէջ։

Երբուզացին կեանքի բոլոր ձիրքերով օժտուած, Աէրը, Հաճոյըն, Երջանկութիւնը կ'երգէ. ընդհակառակն Հայը՝ Ասելութիւնը, Մարտափը, Թշուառութիւնը։

Վեռէառնի կը նմանի։

Բայց . Վեռէառն ալ ո՛քան տարրեր պիտի ըլլար ինցնիմէ, եթէ կրկին ծնանէր՝ ի Փոքր Ասիա, փոքրիկ տնակի մը մէջ, որու մեծապոյն ճոխութիւններն ըլլային քաղցրաձայն աղրիւր մը, քանի մը թթիւնիներ, — ասոնց գեղեցկութիւններ են՝ ի հարկէ, բայց գեղեցկութիւններ՝ զորս կը վայելեն ոչ-բանաւոր էակներն ալ և չեն կրնար մարդկային ուրիշ իրաւունքներու բացակայութիւնն սփոփել։

Վեռէառն պէտք է տեսնէր հրդեհուած գիւղեր, կարմրած փողոցներ, նոճիններու հովանիին տակ փուռած անշարժ էակներ. պէտք էր նա զայրոյթէն մոնչէր, անիծէր, յետոյ՝ թշուառութեան մեծութիւնն խրախուսուած՝ յուսար ... Նա այն ժամանակ միայն՝ ճշգիւ պիսի համապատասխանէր Այսամանրօյի։

Եարճանեանի հոգին կը միացնէ զգացութեներու հակասութիւններ ...

Մերթ բուռն է, մերթ գողոտրիկ, և ունի բոլոր այն նրբերաններն և աստիճաննաւորութեներ՝ որոնցմէ հարկ է անցնիլ՝ առաջնին մինչեւ երկրորդը հասնելու համար։

Պատկերները յաճախ գերրնական զաւոտի մը մարցութիւնն ունին ... եղնիկներ, կարապներ, շուշաններ, ահա իր սիրական տեսիլներ։

Այսամանթօ ամենէն վճիռ երեւակայութիւնը պիտի ըլլար, եթէ տխուր գէպեր չքային իր երեւակայութիւնը կարմիր և անշրջանակ նկարներով վրովիլու։

Ատոմ Եարճանեան սակայն զերծ չէ թերութիւններէ։

Հեծեալներու փոշին, հրդեհներու ծուխը՝

չափազանց կը մինցնեն իր բանաստեղծութեան երկինքը։

Աւելի գրագէտներու համար կը զրէ քան ժողովրդին. անշուշտ փափակելի չէ որ արուեստը մոռնայ ուամիկ մեծախօսութիւններու համար։ Կը զգանց իր ազգասիրութեան ազնուականութիւնը, — շատ տարբեր ուսմիկի ազգայնամոլութենէն, — սրբազան՝ ինչպէս արդարութիւնը, ու զեցեցիկ՝ ինչպէս հերոսութիւնը։

Բայց աւելի պայծառ կը փափագէնը լուսնկան՝ այն խորհրդաւոր զիշերուան մէջ՝ ուսւկից իր դիցազները կ'անցնէ։

Նա արդէն իսկ չափազանց սիրուած է հայութեան մէջ։ Ինցն եւս պէտք է զիտնայ ինքինըը զնահատել։ Նա պէտք է ներկայացուցիչներէն մէկը զառնայ ներկայ դարուա հայ մտածման. պէտք է իր հանձարը յստակուի ձեւական նմանողութիւններէ, (նիզակուող ձեռքերէ, մեղրի նման քաղցր ձեռքերէ), չափազանց որոշ կերպով վեռէառնեան բացատրութիւններէ, որոնց չի կարօտի իր երեւակայութեան զօրութիւնը, և որոնց ոչ մէկ զարդ կ'աւելցնեն իր ճոխութեանց վրայ։

Հետեւիլ գրական գպրոցի մը՝ չի նշանակեր Հայերէնը ֆրանսերէնի ծառայեցնել (դիկի զիս ըսելու չափ), և ազգային ոգւոյ նկատմամբ եղած այս անհաւատարմութիւնը՝ թէեւ միայն լեզուի մէջ՝ զրգիչ է հայրենասիրութեան երգչի մը վրայ։

Վաղուան Եարճանեանն աւելի սիրելի պիտի ըլլայ, — հորհրդապաշտ՝ բայց նուազ հանդիսաւոր, նուազ պաշտօնական կերպով։

Այդ զրութիւնն ընդունած է իր ամրողութեամբ. իսկ այդ զպրոցը մեծամեծ թերութիւններ ունի, ի սկզբան « անկապաշտ » կոչուելու չափ. արուեստակութիւն, երեւակայութեան յուսահատական ճիգեր, բառական անշարժելի զանգուածներ, նիւթականի և աննիւթականի այնպիսի բաղդարութիւններ՝ որ գրական հրէշներ կ'արտադրեն. — այս թերութիւնները կ'ունենայ ամէն անզամ՝ երբ արուեստ մ'ընելու գիտակցութեամբ կը զրէ Եարճանեան. իսկ այն ցերթուածները որ պատ-

մական առթով մը գրուած են, աւելի քիչ
շափով կը պարունակեն այդ թերութիւնները :

Եսարձնանեանը կը փափազէինք տեսնել խորհրդապաշտ, բայց իր գրական զալոցցի լաւ յատկութիւններովը միայն օժտուած :

Պէտք է ըստ սակայն՝ որ իր նոր հաւաքածոյքի ամբողջ տիթիւնը ի՞նչ արատներ ալ ցոյց տալու ըլլայ մանրամասնութեանց մէջ, անոնք ամրողջութեան մէջ կ'աւրուին՝ վառվուն զազափարներու ցոլքերուն տակ: Եսարձնանեանի բանաստեղծութիւնը՝ նոյն իսկ այն աղամանդեայ աղբիւրն է՝ որ կը սահի հայ ազգին հոգւոյն աւերակներուն մէջէն, և որուն հայութիւնը ընդերկար ծարուի պիտի զայ զինքը:

ՄԵԽԱՍՏ

ԱՓ ԱՌ ՄՈՒԽԻ, ՀԱՅԵՆԻ ՏՈՒՆ ...

Ակմայ յիշատակիթ .

Ա.

Աւազ, ապարանցի մը պէս մնէ էր և շեկ, Ու ես երգիծներուց սպիտակ կատարին, Աստղածորան զիշեներու յոյսին հետ, Վարչէն, աճնավազ Եփրատին կ'առնկնորէն ...

Բ.

Արցոնքազվ, արցոնքազվ լսեցի որ աւերակ, աւերակ, Գու լայնանիս պատեր իրարու վրայ կործանեցին, Սարսափի որ մը, կոտորածի որ մը, որ մը արծիւ Ճշեկ եզերորդ պարտէզգի ժագէներուն վրայ:

Գ.

Ու մոխրացաւ այն սենեակը կապոյտ, Որուն որմերուն եսեւ և զորգերուն վրայ, Իմ երշանիկ մանկութիւն կը երսուէր, Ես կենաց կ'ամէք և հոգիս իր թեւերը կ'առնէր ...

Դ.

ՓՄԵԿԱՆ, սրբնի, այն հայեկն ուկէծիր, Որուն եթերային խորութեանը մէջ, Երազներս, յոյսերս, սէրերս և կամքս կարմիր, Տարիներով, մասնամին հետ, ցուլցին ...

Ե.

Ու բակին մէջ երգող աղբերը մնուա, Ու կորստեցան պարակիս ուորին և թբնին. Ես այն առուակը որ ժառարուն մէջէն կը հսէք, Յամեկցան, ըսէ, ուր է, ցամեկցան, ցամեկցան ...

Զ.

Օ՛, այն վաղակին կ'երազեմ յածախ, Որուն մէջ զորշապոյն կաթաւ, առաւօտոն, Արեւելացին հետ և զարդի թուփերուն զիածա, Զարթուումի ժամանու յատակօրէն կը կարգէք ...

Է.

Հայրնին տուն, հաւատա՛ որ մահէս յետոյ Գու աւերակներուգ սեւին վրայ, իմ հօգիս, Պատի զայ, որպէս ասարակ մը տարազէր, Եւ դժբախտի երզե և արցունեց լալու ...


Ը.

Բայց ո՛վ պիտի ըերէ, ո՛վ պիտի ըերէ, ըսէ՛, Գու սրբազն մախիրէն ափ մը մոխիր, Սահանուն օրը, իմ որտում զագալիս մէջ, Հայրնին երգողի իմ աճնակին խառնելու ...

Թ.

Ափ մը մոխիր աճնակին հետ, Հայրնին տուն, Ափ մը մոխիր ցու մախիրէն, ո՛վ պիտի ըերէ, Գու յշատակէ՛ղ, ցու ցաւէ՛ղ, ցու անցաւէ՛ղ, Ափ մը մոխիր ... իմ սրտիս վրան ցանելու ...

Ազու ԵՐԱՐԱՆՆԱ



ԱՊԱՆԻԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

=====

Քսաներորդ դարուն սկիզբը կարծես վայրկեան մ'արթնցաւ Սպանիան կիր քաշագան, զալթային, առեւտրական և ճարտարարուեստի թմրութենէն: Կարծես թէ նոր կենացի շոնչ մը կը փէքը, կը զարթուցանէր եռանդ մը՝ նորատի ոյժ մը. յետոյ լոյսաւ անհետացաւ և ողջոյն երկիրը ինորառուզաւեցաւ ցնոյ մէջ: Եւ սակայն բան մը մնաց, և իմացուեցաւ որ ցնցուած յօժարութիւններուն կը պակմէր առաջնորդ մը որ պիտի դուրս ելլէր աւանդութեան կապանցներէն և պիտի բանար պատուածները՝ դուրսէն եկած օղին:

Սպանիականուրիմնը կորմնցուց այն ատեն իւր յետին համախունները, որոնց կը կարծէին թէ արուեստը և մասնաւթիւնը կրնային աճի անշարժ, և ուրիշ երկիրներու կեանցին հանդէա փակուած մնալով. այն ատեն գրագէանները դարձուցին իրենց